

քերուան Կտնուելէն առաջ :

ԱՇ.— Յայտնի բան է որ . . . ինչ ըսել է թէ ինչպէս կ'ապրէին . մեր կերածը ոսկի չէ , մեր խմածը արծաթ չէ : Իրաւ որ ես ալ չեմ գիտեր թէ ինչո՞ւ համար առանց ստրկի մարդիկ ոչ գետին կը բանին , ոչ փայտ կը կըտրեն , և ոչ կտաւ կը գործեն . ինձի կ'երենայ թէ ստակ ըլլար չըլլար՝ մարդս ապրուստ կրնար Կտնել :

ԴԱՍՏ.— Իայց տեսնենք թէ նոյնպէս երջանիկ ալ կրնա՞ր ըլլալ թէ չէ . վասն զի մարդուս մտքին վայելմունքն ալ պէտք չէ մոռնանք : Ըրդեօք առանց ստրկի ալ մարդս գիտու թեան ետեւէ կրնա՞ր ըլլալ . արդեօք կրնա՞ր աշխատանքը ձգել երբեմն , ու քիչ մը զուարճու թեան հետ ըլլալ , կամ ժողովարաններու մէջ օգտակար խօսակցութեամբ մը ատեն անցընել :

ԱՇ.— Ինչո՞ւ պիտի չկարենայ . . . Ըիտակն ըսեմ , հրամանքնիդ զիս համոզեցիք թէ մարդս առանց ստրկի ալ կրնայ ապրիլ ու զուարճանալ . բայց չեմ հասկընար թէ ինչո՞ւ համար ամէն մարդ ստակ վաստրկելու ետեւէ է . ստակ կ'ըսէ ու կ'երթայ :

ԴԱՍՏ.— Ըէ . անոնց բուն փրնտաւածը ստակը չէ , հապա ստրկով գնելիքն է : ( ) ըինակի համար , դուն նոր կօշիկ մը առնելու համար տասուերկու դահեկան ուղեցիր հօրմէդ երեկ . քու վախճանդ տասուերկու դահեկան ունենալ էր՝ թէ զոյգ մը կօշիկ : Ի՞նչո՞ւ պիտի մը իր աշխատանքին փոխարէն տասը փող կ'ուզէ քեզմէ . նոյն բանը չէ՞ր որ տասը փողի հաց ուզէր . և մի թէ նոյնպէս գոհ չէ՞ր ըլլար՝ թէ որ դուն աշխատանքը յանձն առնուիր , ու երթայիր հացածախէն հացը առնելիք բերելիք իրեն : Երբեմն կը տեսնես որ փրնտուաւածը՝ չէ թէ ստակն է աս բաներուս մէջ , հապա կօշիկը՝ հացն ու աշխատանքն է :

ԱՇ.— Ղճմարիտ է . հիմա հասկըցայ թէ միայն ստակը չէ հարստութիւն . մանաւանդ թէ ուրիշ բաները աւելի հարստութիւն են՝ քան թէ

ստակը : Իայց 'ի հարկէ ստակն ալ օգուտ մը ունի :

ԴԱՍՏ.— Ինչ ըսել է . օգուտն աս է որ անով երկրիս բերքերը և մարդուս ձեռագործները աւելի դիւրաւ ձեռքէ ձեռք կ'անցնին՝ ամէն մարդուն իր կարօտութեանը համեմատ : Իայց ուրախ եմ որ դուն հասկըցար թէ ճճմարիտ հարստութիւն միայն ստակը չէ , հապա որ և իցէ բան՝ որ մեզի օգտակար ու հաճոյ կրնայ ըլլալ , և կրնայ ուրիշ բանի հետ փոխուիլ : Եւստի ցորենը , խաղողը , փայտը , օգտակար գրքերը և ասոնց նման բաները բոլոր հարստութիւն են :

ԱՇ.— Հապա օդը , լոյսը , ջուրը հարստութիւն չեն :

ԴԱՍՏ.— Ըտոնք ալ իրաւցընէ հարստութիւն են . միայն թէ բնական հարստութիւններ են՝ որ ամէնմարդ հաւասար կը վայելէ . և մէկը չկրնար իրեն սեպհականել , կամ ուրիշի ծախել , և կամ փոխոց ընել . ուստի ասոնք բուն հարստութեանց կարգը չեն սեպուիր : — Ըյսչափս այսօր բաւական է . ուրիշ անգամ կը տեսնենք թէ հարուստը աղքատէն ինչով կը տարբերի :

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Սկզբունք երկրագործութեան :

ԺԱ

Վեպինը հերկելու գործիքներու վրայ :

Հ . Եւրոպայի երկիր մը ինչպէս պատրաստելու է .

Պ . Երկիր մը պատրաստելու համար տեսակ տեսակ գործողութիւններ կան ընելու . և անոնց վախճանն աս է որ հողը տակն ու վրայ ըլլայ , քրքրի և կակըղնայ , այնպէս որ օդը՝ ջուրն ու բուսոց արմատները դիւրաւ ներս կարենան մտնել : Ը գործողու-

Թիւններս ընողը պիտի ըլլայ մարդս՝  
այլեայլ գործիքներով, ինչպէս են արօր,  
մանկեռ, և այլն :

Հ. Ի՞նչ է արօրը :

Պ. Երկրագործական գործիքներուն մէջ ամենէն հինը արօրն է, և բահին տեղը կը գործածուի՝ մեծ երկիրներ փորելու համար : Եւրոպայի մէջ գրեթէ ամէն գաւառ զատ տեսակ արօր ունի . բայց ասոնք միայն իրենց ձևովը մէկմէկէ կը զանազանին : Գլխաւոր երկու տեսակ է արօրը . պարզ ու բաղադրեալ :

Հ. Պարզ արօրը ո՞րն է .

Պ. Պարզ արօրին կտորներէն ճեղք գանակի պէս երկաթ մըն է, որ երկիրը կը ճղքէ . խոփը ձևիչին ետեւէն դրուած է՝ որ երկիրը ուզած խորութեամբ կը պատուէ ու կը փորէ . կորեպէղը խոփին պատուած հողը կը դարձնէ . շէփ ըսուած կտորին վրայ հաստատուած են խոփն ու կորեպէղը . ասիկայ ալ ահօսին մէջը կամ յատակը կը շտկէ : Բոլոր աս կտորները հաստատուած են մաճի փայտին վրայ որ երկայն գերան մըն է՝ մէկ ծայրը դուրս ցրցուած, ու երկու կողմ ձևացած . ասկէ կը բռնէ երկրագործը, և արօրը ուզած կողմը կը շտկէ . իսկ միւս ծայրէն եզները կը լծուին ու կը քաշեն :

Հ. Բոլորն է բաղադրեալ արօրը .

Պ. Բաղադրեալ արօրը պարզ արօրին պէս է . և անկէ աս աւելի բանը ունի որ լծակի մը ուժով մարդուն ու կենդանեաց աշխատանքը կը թեթեւցնէ . վասն զի ան լծակին վրայ հաստատուած ըլլալով արօրին վերոյի շեալ կտորուանքը, երկրագործը ուզածին պէս վար կ'իջեցնէ ու վեր կը բարձրացնէ . անկէ զատ երկու ալ աւել ունի, որոնցմէ սովորաբար ահօսին մէջ մտնողը աւելի խոշոր կ'ըլլայ :

Հ. Բարձրին աղէկը ո՞րն է .

Պ. Աղէկ արօր ըսուելու համար նախ ամէն տեսակ հողերու յարմար

պիտի ըլլայ . երկրորդ՝ քիչ ուժով շատ գործք ընէ . երրորդ՝ որչափ կարելի է բահով փորուածին նման ըլլայ իրեն փորածն ալ . չորրորդ՝ պատուած հողը բոլորովին դարձնէ . հինգերորդ՝ պարզ ու ամուր շինուած ըլլայ : Բայց արօրը որչափ ալ կատարեալ ըլլայ, միայն մէկ տեսակը գործածելով աղէկ չհերկուիր գետինը . պէտք է գործածել նաև այնպիսի գործիքներ որ հողը պատուեն առանց դարձնելու . ինչպէս են անձևիչ արօրը, մանկեռը, տափանը, լողքարը, բազմախօփը, ևն :

Հ. Բոլորն է անձևիչը .

Պ. Անձևիչ կ'ըսուի ան արօրն որ ոչ ձևիչ ունի, ոչ կորեպէղ . հապա միայն շեփ ու խոփ ունի . խոփին առջևն ալ սուր եզերքով անիւ մը կայ որ քշելու ատենդ կը դառնայ, ու ձևիչին պէս հողը կը ճղքէ :

Հ. Բոլորն է մանկեռը .

Պ. Բսիկայ երկու իրեք կարգ երկրթէ ահուայ ունեցող գործիք մըն է փոցխի նման, որ կը գործածուի գէշ խոտերն ու հերկուած հողին մէջ եղած բուսոց արմատները ժողվելու համար :

Հ. Բոլորն է տափանը .

Պ. Տափանը իրեք կամ չորս կտոր փայտէ շինած եռանկիւնի կամ քառակուսի շրջանակ՝ մըն է՝ վրան խուրձ խուրձ փշեր կապած, որ գետնին վրայ քաշելով ահօսներուն կամ արտերուն մէջ ցանուած հունտերը ծածկելու կուգայ : Բնէնէն պարզ տեսակը աս ըսած կերպովս կը շինուի, ու թեթեւ հողերուն յարմար է . բայց կաւոտ ու պինդ հողերուն համար երկրթէ ահուաներով տափան գործածելու է . ասանկ հողերուն շատ անգամ լողքար ալ կը գործածուի, որուն վրայ սուր ու ցրուած ճանկեր կամ ահուաներ կան :

Հ. Բոլորն է լողքարը .

Պ. Լողքարը գլանի ձևով՝ առանց-

քի վրայ առած հաստ ու ծանր քար մըն է , բայց փայտէ կամ երկրթէ ալ կրնայ շինուիլ . ասիկայ կը գործածուի երկրին երեսը պնդացնելու համար , որպէս զի հողուն խոնաւութիւնը շատ չցընդի . ձմեռը անցնելէն ետքն ալ ցորեն ցանած արտին վրայ կը պտըտցընեն , որ եթէ սառուցէն արմատները դուրս ելած են՝ նորէն հողուն մէջ խրին ու ամուր մնան :

Հ . Որն է բազմախոփը .

Պ . Բազմախոփ ըսուած գործիքը եռանկիւնի փայտ մըն է , ամէն մէկ անկիւնը մէյմէկ պզտի խոփեր հաստատած , որ կը գործածուի գետնախնձոր , ճակնդեղ , ստեպղին ու մըրացորեն բուսած արտերուն մէջի հողերը երբեմն երբեմն կակղցընելու ու գէշ խոտերը խլելու համար . աս գործողութիւնը որչափ շատ ընես՝ ան բոյսերն ալ այնչափ աւելի աղէկ առաջ կուգան . բայց երբոր հողը թաց է՝ պէտք չէ ընել . վասն զի կրնայ ըլլալ որ յետոյ չորութիւն ըլլալով՝ հողը բոլորովին կարծրանայ :

Հ . Հողին բունծերը փշրելու համար ինչ գործիք կը բանեցուի .

Պ . Հողին բունծերը կրնան փշրիլ մանկեռով , տափանով ու լողքարով . բայց աս բանիս համար մասնաւոր գործիք մըն ալ կայ որ Բաղճաճիւն կ'ըսուի՝ որ շատ մը արօրի ձեւիչներ են այլեայլ դրքով փայտի մը վրայ հաստատուած , որ բունծերուն վրայէն անցնելով՝ զանոնք կը կտրրտեն :

Հ . Երկրագործութեան մէջ ուրիշ հարկաւոր գործիքները որոնք են .

Պ . Բահ՝ , որ երկրթէ թիակ մըն է այլեայլ ձեռով . ոմանց բերանը սուր եռանկիւն , ոմանցը շիտակ , ոմանցն ալ կտր :

Երկու՝ . — երկայն կոթով ու երկու ակռայով թիակ մըն է :

Հոսե՛լ՝ . — վերինին նման է , բայց իրեք ակռայ ունի :

Փոյի՝ . — սանտրի ձեռով է , ու պար

տէզներուն գէշ խոտերը խլելէն . ետքը՝ զանոնք մէկտեղ ժողվելու կը գործածուի . ասոր մէկ տեսակը կայ որ հորիզոնական դրքով գետնին վրայ տափակ կռթընցուցած՝ ձիուն քաշել կուտան , որ վերի գործողութիւնը աւելի դիւրաւ կ'ընէ մեծ արտերու մէջ :

Հեծանոց կամ կոսիլ . — թիակ մըն է որ յարգը ցորենէն զատելու համար կը գործածեն :

Վերանդի ու մակաղ , որ խոտ ու արմտիք հնձելու կը գործածուին :

Յօրոց , ասով ծառերն ու որթերը կը յօտեն :



ՃԱՄՏԱՐՈՒԹԻՒՆ

Վայլ որսալու հնարքեր :

ՎԱՆՈՒԹԱՅ Թերթին մէջ գայլուն վրայ տուած տեղեկութիւննիս եթէ միայն զուարճալի էր , հոս դրածնիս նաև օգտակար ալ է . անոր համար կը ջանանք աւելի ալ տեղն՝ ի տեղը բացատրել :

Վրիստոսի 800 թուականին ատենները Լնգղիայի մէջ այնչափ շատցեր էին գայլերն որ գրեթէ բոլոր ժողովուրդը անոնց վրայ ելաւ , ու վերջապէս բոլորովին ջնջեցին իրենց երկրէն աս կատաղի գազանը : Վաղղիայի մէջէն ալ շատ ջանացին ասիկայ ջնջելու , բայց ճար չեղաւ . վեշտասաներորդ դարուն մէջ իրենց Ֆրանչիսկոս Ա թագաւորը մասնաւոր պաշտօնատէրներ ալ որոշեց՝ որ գայլ որսան . և ամէն մէկ գայլ բռնողին մեծամեծ վարձքեր կուտայ տերութիւնը ինչուան հիմա , մանաւանդ երբոր քած՝ քի էգ ըլլայ :

Բաց ՚ի դարաններէն ու որոգայթներէն՝ գայլը յայտնի կերպով ալ կ'որսան , և շներով ու հրացաններով անոր վրայ կը յարձրկին : Բայց աս տեսակը աւելի զուարճութիւն ունի քան

1 Պէլ , Լոփա : 3 Ետփա :  
2 Չոփալ : 4 Պահճէ Բարալը :